

Արկ գըթութեանդ անլսապառ
Արկ ըզկըշեռս 'ի նըժար՝
Ենթադրեալ զթաթն ոքնչին :
Խլնդա բարձրեալ զօրութիւն .
Եւ սիսրացեալ քեզ յինքնին
Յաղթեաց 'ի մերս քաւութիւն :

ՆԿԱՐԱԳԻՐ

‘Լախանչոս Տարր :

‘Լախանչոս տրտմութիւն մըն է ու-
րիշի բարւոյն վրայ , ատելութիւն մը
ուրիշի յաջողութեանը դէմ : Հաւասար
աստիճանի մէջ աւելի կ'ըլլայ . վասն զի
մարդս իրմէ խիստ վար կամ խիստ վեր
Եղողին վրայ հասարակօրէն նախան-
ձիր . ուստի Շրուտը բրտին կը նախան-
ձի կ'ըսէ առակը : Ոչ մարդս հրեշտակ-
ներուն կատարելութեանցը , և ոչ գե-
ղացի մը թագաւորին մեծութեանցը
կը նախանձի . այլ ինչպէս բոց մը իր
մօտերը միայն կ'երէ , ասանկ ալ նա-
խանձը իր հաւասարներուն վրայ կը
պտըտի , անոնց առաջ երթալլ իրեն ետ
մնալ կը սեպէ , անոնց փառքի մը հաս-
նելը իրեն անարգութիւն . մէկը պար-
գև մը առնէ , կարծես որ իր ձեռքէն
կը յափշտակէ . մէկը սիրելի ըլլայ , մէկը
հարլատնայ՝ կարծես որ ինքը կ'աղքըտ-
նայ . վերջապէս ուրիշ մարդիկ իրենց
ու իրենց սիրելեացը թշուառութեամ-
բը կը տանջուին , իսկ նախանձութը՝ ու-
րիշ բարիքովը :

‘Մէն կիրք պատճառանք մը կրնայ
ունենալ ներելի ըլլալու . իսկ նախանձը
ամենսեին պատճառ մը չունի , բոլորո-
վին սրտի չարութենէն առաջ կուգայ .
ինչո՞ւ ուրիշը անուն պիտի ունենայ , ին-
չո՞ւ ուրիշը հարուստ պիտի ըլլայ , ինչո՞ւ
ուրիշին բանը յաջող պիտի երթայ ըսե-
լով ինքը զինքը կ'ուտէ , ինքն իր կըր-
քին էշ նահատակը կ'ըլլայ . ուրիշէ
բան մը չկրած՝ կը տանջուի , ուրիշի
բարիքը՝ իրեն լեզի թոյն կ'ըլլայ . ա-
նանկ որ ուրիշն ձեռքով բարիք մը ըւ-

լան ալ չուզէր , իր ազգին փառաւո-
րուին ալ տեսնէ ուրիշի ձեռքովը՝ ուս-
կից ինքն ալ կը փառաւորուի , յանձն
կ'առնու ազգին վնասը՝ որպէս զի ուրի-
շին ձեռքովը չըլլայ եղած բարիքը .
գրեթէ արեւուն ծագիլը չուզէր , թէ
և իրեն ալ հարկաւոր է անոր լսար . Ի՞
ազգը կը կործանէ ալ՝ թէ որ հարկ ըւ-
լայ՝ ուրիշը իրմէ վեր չուեսներու հա-
մար : Աւուղ թէ որ Դաւթի չնա-
խանձէր , Ողջտացիք չէին յաղթեր ,
ինքն ալ չէր սպաննուեր :

‘Լախանձութին կիրքը անանկ անարգ
կիրք մըն է , որ ինքն ալ ճանչնալով կը
ջանայ ծածկելու . վասն զի ուրիշի կա-
տարելութեցը վրայ նախանձիլը՝ խոս-
տովանիլ մըն է որ ինքն ան կատարելու-
թիւնները չունի . անանկ որ կատարե-
լութիւն մը կամ արդիւնք մը ունենա-
լը՝ նախանձութին աչքին յանցանք մը
կ'երեւայ . ով որ կը փայլ՝ ատելի կ'ըլ-
լայ իրեն : Ոյէ որ կ'ուզես նախանձո-
տին հաճոյ ըլլալ՝ պէտք է որ ամէն կա-
տարելութիւններէդ հրաժարիս . վասն
զի իրմէ պակասաւորները միայն կը սի-
րէ , ու զանոնք կը գովիէ : Ասանկով նա-
խանձութին ախորժած աշխարհքը՝ նոր
տեսակ աշխարհք մը կ'ըլլայ . մարդիկ
երթալով կատարելութիւննին աւելցը-
նելու տեղը՝ պէտք կ'ըլլայ որ պակսե-
ցնեն , որպէս զի իրենց առջին եղած
մարդկանց հաճոյ ըլլան :

‘Մէն մարդկային չարութիւններէն
կրնաս խալըսիլ . նախանձին ձեռքէն
խալըսիլը շատ դժուար բան է . ըսել է
որ կամ թշուառ ու անպէտ մարդ մը
պիտոր ըլլաս , կամ պիտանութիւնդ ու
յաջողութիւններդ ծածուկ պիտի պա-
հէս : Շրդիւնք մը կամ պարծանք մը
ունենալուդ պէս , նախանձը անկէց կը
բուսնի . ինչպէս արեւուն մէջ քալողին
հետ հարկաւորապէս իր շուքը կ'եր-
թայ՝ ասանկ ալ փառքի մէջ քալողին
զուգընթաց է նախանձը : Ոյէ որ պար-
ծանքդ չկրնայ ալ արգելու՝ գոնէ աւրե-
լու կը ջանայ . բարեպաշտութիւնդ կեղ-
ծաւորութիւն կը սեպէ , քաջութիւնդ՝
բաղդ , բարի անունդ՝ ուամկին սիսալ

կարծիքը , հայրենասիրութիւնդ՝ քեզ
բանի քերել տալու արուեստ մը :

Ի արեսէր մարդը ուրիշի վրայ ինչ և
իցէ բարիք մը տեսնելու որ ըլլայ՝ կ'ու-
րախանայ . իսկ նախանձոտին երեսին
վրայ կապոյտ գոյն մը կայ միշտ , մար-
մայն վրայ հալումաշ , աչքը ուրիշին
բարեացը վրայ ոչ երբեք շիտակ կը
նայի , Ճակատը մտածմունքի մէջ՝ թէ
ինչպէս կընայ արգելուլ ուրիշի բարիքը ,
սիրությոնով լի , լեզուն ալ անոր լե-
զովը կանացած . ծաղը չկայ երեսը ,
թէ որ ժպտելու ալ ըլլայ՝ ուրիշի չա-
րեացը վրայ է . քունը հանգիստ չէ ,
հոգերով կը տապըլուկի՝ ուրիշներուն
յաջողութիւնը իրեն տանջանք ընելով :
Ու որ անոնց յաջողութիւնը՝ իրեն ճա-
խորդութեան պատճառ մը ըլլայ , նե-
րելի էր . բայց նախանձոտինը՝ ան ալ
չէ , հապա կ'ուզէ որ ուրիշի վրայ բա-
րիք մը չտեսնէ , կ'ուզէ որ ամէնքը իրմէ
թշուառ , իրմէ անմիտ , իրմէ անարգ
ըլլան . ըսել է որ աշխարհիս մէջ ար-
դին եղած թշուառութեանցը գոհ չէ ,
կ'ուզէ որ աւելի թշուառութեամբ լի
ըլլար աշխարհս : Հեթանոմներուն
առասպելները շատ անգամ խելացի ի-
մաստներ ունին . Ի քամազդ նախանձո-
տի մը հրամներ է անգամ մը որ ինդրէ՝
ինչ որ կ'ուզես կուտամ , բայց աս պայ-
մանով որ ինչ որ քեզի տալու ըլլամ՝
անոր կրկինը պիտոր տամքու ընկերողդ :
Ի ախանձոտը որպէս զի իր ընկերը իրմէ
աւելի բան չունենայ , ինդրէր է որ մէկ
աչքը կուրնայ , որպէս զի ընկերը երկու
աչքէն ալ զրկուի :

Ի այց հեթանոսաց առասպելներուն
կարօտ չենք՝ նախանձին չարութիւնը
իմանալու համար . մեր սուրբ հաւատ-
քը մեզին կը սորվեցընէ որ աշխարհիս
ամէն չարիքը նախանձէն առաջ եկաւ :
Ո՞ւ ահը՝ որ քան զամէն չար մեծագոյնն
է՝ Ի ստուծմէ չեղաւ կ'ըսէ Այոլոմն Խ-
մաստունը . “ Օ ի Ի ստուած զմահ՝ ոչ
արար . . . վասն զի զմեզ իրեն պէս ան-
մահ ըրաւ . “ Հաստատեաց զմարդն
յանեղծութեան ’ի պատկեր իւրոյ բա-
րերարութեանն , : Հապա ինչպէս աս

դահճին ձեռքն ինկանք . սատանային
նախանձելովը՝ որ ըլլայ թէ իրեն կա-
մօք կորսրնցուցած բարիքը մենք ունե-
նանք . “ Ա մախանձու բանսարկուին ե-
մուս մահյաշխարհ , : Ուրեմն որչափ
որ բարեսէր մարդը ուրիշին բարիքը
ուզելով՝ Ի ստուծոյ նման կ'ըլլայ , ա-
սանկ ալ նախանձոտը ուրիշին բարեա-
ցը արգելք ըլլալով՝ սատանային նման
կ'ընէ ինք զինքը :

*

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԶԴԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վախճան Ռագասիրի :

Դ թութաւունը ունի արցունք՝ ունի
հառաջանք՝ մահուան իրմէ յափշտա-
կած աւարներուն վրայ սփռելով սիրտը
պաղըշտըրկցընելու . Ինքն է որ կ'ազգէ
մեզի լալու մեր եղաւրց մեր սիրելեաց
վրայ՝ որ մեզմէ վերցուած այլ պիտի
չդառնան . և մանաւանդ անոնց վրայ
աւելի կսկըծցընել կուտայ՝ որոնք աւելի
իրաւունք ունին մեր սրտցաւութեանը ,
իրենց մեզի կամ ազգերնուս տուած
կամ տալու ապահով վայելմունքին և
բարեացը համար . Հաւինք , և կը ցա-
ւինք անոնց վրայ , բայց չենք կընար
բողոքել , վասն զի մահուան հարկը ան-
հրաժարելի է :

Մաստութիւնն ալ որ գթութենէ
վար կիրք մը չէ մեր բնութեան մէջ ,
ունի իրեն արցունքը , իրեն հառաջ-
այն մուզաները և մտաւու սրտեր , որ
կուլան երբոր իր բանաւոր ծննդոցն ալ
մէկը վախճանի . և այնչափ առաւել
կ'ըլլայ ասոնց ցաւն ալ՝ որչափ որ վե-
րոյինեալ գովելի յատկութիւններն ու-
նեցած ըլլան : Ի սոնց վրայ ոչ միայն
ցաւելու՝ այլ և բողոքելու իրաւունք ու-
նինք . վասն զի իմաստասիրութեան
ծննդոց մահը չէ անհրաժարելի , հա-
պա կամաւ ներգործած . մեր ձեռքն է
անոնց մահը և յարութիւնն ալ :